

աւելի՛ տաք զգացումներ ներշնչել Պրուսայի պատուական ազգայնոց մէջ զէպ իրենց Եկեղեցին եւ աղբը, զգացումներ որ ցաւօք կը լսենք թէ տեղի տուած են սկեպտիկ անասրբերութեան մը ցօւրտ հովին Ամէն պարագայի մէջ շնորհաւորելի են Պրուսացիները՝ իրենց յաջող ընտրութեան համար:

— Օսմ. Խորհրդարանի անդամներուն յանձնուեցաւ այս շարթով.՝ նոյեմբեր ամիսէն ի վեր Հայաստանի մէջ զործուած ոճիրներու, թալաններու առեւանգութիւններու ցուցակը:

— Բաղէչի Առաջնորդը Յունիս 18 ին կը հեռագրէ թէ Պօզմի հայ գիւղին վրայ թէնոս գիւղի Բուրղերը զինեալ յարձակում մը գործած են:

— Կարնոյ Կարսայ դուռնէն զուրս Փաշախունարի քով դանուած է զիակը Իբէքի հայ զինուորի մը՝ Արիկ Տօնիկեանի՝ որուն մուխն ըլլալը հաստատուած ըլլալով՝ արձակուած զէպի իր երկիրը կը դառնար:

— Գարաքիլիսէէն առեւանգուած է Կախոյի հարօր, Համրոյի կինը, թուրք գիշերապահի մը կողմէ:

— Երուսաղէմի միաբաններէն Գէորգ Վ., Օհանեան եւ Կարապետ Սարկաւազ վանքը լքանելով մեկնած են:

— Եււանէսքուի կաթիլին մասին ժառանգորդներու հետ կնքուած համաձայնագրին վաւերականութիւնը քննելու պաշտօն արուած է Վարչութեան կողմէ Հրանտ Ասատուր եւ Վասմշապուհ Մանուկեան էֆ. ներու, որոնք Եւրոպացի իւրաւագէտի մը հետ խորհրդակցելով պիտի տան իրենց տեղեկագիրը: Վարչութեան կողմէ այս յանձնախումբին պիտի գործակցի Յարութիւն Զէքի էֆ. Իսկ Պ. Բամաշեանի խնդիրը քննելու գործը յանձնուեցաւ Երկանեսն եւ Ֆէրատ էֆ. ներու:

— Ամենայն Հայոց Կաթողիկոսը Յունիս 13ին Բեթերօպուրկէն Սոսկուա գացած է: Յունիս 23ին հասած է Թիֆլիս եւ շարթուս կը հասնի Էջմիածին, ուր կ'օժուի վաղը: Ի գիմաց Արշարունի Ս. Պատրիարքին, Օժման հանգէտին ներկայ պիտի դառնուի Թիֆլիսի Փոխ-Առաջնորդ Եփրեմ եպ.: Պալագեան վրդ. եւս ներկայ պիտի ըլլայ:

Հ Ա Ն Գ Ի Ս Տ

Տ. ՄԱՂԱՔԻԱ ՔՀ. ԲԱՐՔԱՄԵԱՆԻ

Տխրութեամբ կը ծանուցանենք Բեւրայի քահանաներէն Տ. Մաղաքեա քհ. Բարթամանի մահը, յետ ցաւադին հիւանդութեան: Հանգուցեալը՝ հազիւ վեց տարուան քահանայ՝ ամէնուն համակրութիւնը գրաւած էր իր բարեմօյն բնաւորութեամբ եւ պարտաճանաչութեամբ: Օժուած եւ յուգարկաւորութիւնը կատարուեցաւ Փշ. առաւօտ Բերայի Ս. Երրորդութիւն եկեղեցւոյն մէջ: Այս առթիւ պատարագեց Տ. Գէորգ Ս. Արքեպ. Երեցեան, եւ ներկայ էին Տ. Տ. Գրիգորիո Յովնանէսեան եւ Մաղաքեա Տէրունեան Ս. ները, եւ բազմաթիւ քահանաներ: Մեր խորին վշտակցութիւնը կը յայտնենք հանգուցելոյն պարագաներուն, Բեւրայի քարոզիչ Ս. հօր ու քահանայից Պատ. Դասուն:

ՀԱՅՈՑ ԳՐԵՐՈՒ ԳԻՒՏԻ 1500 ԱՄԵԱԿԸ

ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ 400 ԱՄԵԱԿ՝

Հայոց գրերի զիւտի 1500ամեակի եւ սպագրութեան 400ամեակի առթիւ Ն. Արթութեան կարագրութեամբ կազմուած եւ հաստատուած է խմբագրական մի մասնաժողով, որի վերայ պարտաւորութիւն է դրուած մի գիտական ժողովածու հրատարակել, միացեալ երկու մեծ տօներին վայել լրջութեամբ եւ ճշտութեամբ: Ժողովածուի նիւթ պէտք է լինի ընդարձակ մաքով հասկացուած հայագիտական ամեն մի յօդուած, այսինքն հայ պատմութեան, մասնագրութեան, լեզուի, հնագիտութեան եւ արուեստի, լախարհագրութեան, ազգագրութեան եւն. վերաբերեալ, որ կ'ընդունուի խմբագրական մասնաժողովի կողմից: Յօդուածի ծաւալը պէտք է լինի ոչ աւելի քան երկու սպագրական թերթ 16բրգ: Իւրաքանչիւր երեսի համար նշանակուած է մի լուրջի վարձատրութիւն: Այսու Մ. Աթոռի կարող միաբաններէր կ'ընտրանի ուսուցիչներէր զատ՝ հրաւիրուած են եւ զրի հայ բանասէրներ մասնակցելու մեր կողմէ ժողովածուին: Յօդուածները պէտք է ուղարկուեն ոչ ոչ քան հոկտեմբերի վերջը: Զընդուուած յօդուածները հեղինակներէր ցանկութեան համեմատ յետ կ'ուղարկուին իրենց:

Խմբագրական Մասնաժողովի
Քարտուար՝ Փոխ Նախագահ
Ս. ԿԱՆԱՅԵԱՆՅ ԳՐԵՐԵՐԻՆ ՎԱՐԴԱՊԵՏ